

— Լուկանիտան պիտի րիւտիկինէ կէօրէ, Պրէչիօլա վուգու պուլան սօն
 Կավայի թէարրուգ՝ սիլաճ ֆապրիգասընըն 4տէ 3 զըսմընը թախրիպ իթմիշ տիր։
 (Ա. Հ. Ի.)

ՍՐՊԻԱՆԸՆ Հարգաւան սօնրա իթի-
ւաֆըն թէքլիֆթերնի դապուլ իտէճէ-
լլինի «Ալ Յսի» եազըյօր: Բիվալթէթ
լէօրէ, Պուլլարիթանըն հէր աուրլլու
թէքլիֆթերի բէտա իտէճէլլինէ գանի
օլտն Բասիլ՝ չիմաիլիք իթիւաֆըն
թալլիմաթընա ինզըյաւ Բաիյօր: (Մ.)

Շարք վե ճէնուպը շարգի տարիւ
հարաքէլէրինաէ Ալէման գըթաաթը
թարաֆըրտան Աղըսթոս ալընտա տըշ-
մէնտէն ալընան էսիր ատէաի 2000տն
ֆաղա զապիթ, 269,839 Նէֆէր վէ
մուհիմմաթը հարպիյէ մըգաաըը իս
2200իւ մութէհապիլդ թօք, 560 տան
ֆաղա միթրայեոզա պալիլդ օլմագաա
տըրը: Դօլլետագի զանայիմիմիլդ հու-
վարազ հիտապլի 20 պին էսիր, 827
թօք, Նօվօ Ճօրճիէվիքաէ իտէ՝ զէ-
ղալիլդ հուվարազ: հիտազ օլարազ
15ի ժէնէրալ օլմազ իւղլէ 90,000 է-
սիր, պոնտան մագաաա տէֆա 1000
զապիթ, 1200 թօք, 150 միթրայեոզ
ալընմըշ տըրը: Նօվօ Ճօրճիէվաէ
ալընան թօք վէ միթրայեոզին թա-

